

ՔՆՍՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՂԹՈՅ ՊԱՊԻՆ

ՈՐ յ8 ԳԵԿՏԵՄՐԵԲԻ 1864,

Թարգմանեալ ի գաղղիական բնագրե.

Պիոս թ պապը դեկտեմբերի 8-ին 1854-ին նոր վարդապետութիւն մը հնարեց ու հրատարակեց իւր յատուկ եւ իր լիակատար իշխանութեամբ՝ Աստուածածնայ անարատ յլութեանը վրայ, եւ ըրա զայն մասն հաւատոյ։ Իրա է որ եպիսկոպոսներ ալ ժողվեց Հռոմ, բայց այս մտքով միայն որ այն վարդապետութեան հրատարակուելուն հանդիսաւուս լինին, եւ լուսութեամբ ու պատկառանօք հաւանին անոր։ Այս կերպով պապին անսխալութիւնը յայտնապէս քարոզուեցաւ՝ գէմ անուղղակի։ Այսուհետեւ ամէն անգամ որ առիթ եղաւ, Պիոս թ միշտ կիսուէր իրեւն եկեղեցւոյ գերագոյն բացարձակ եւ անսխալ գլուխ։ Նոյն բանն ըրաւ ահա դեռ նոր, եւ առաջուանէն շատ առելի հանդիսաւոր կերպով, երբոր հանեց անցած դեկտեմբերի 8-ին ընդհանրականը։ Առանց պատճառի չէ Հռոմին այսպէս Դեկտեմբերի ութերորդ օրուանը վրայ սէր մը ունենալը. վասն զի այն օրը մեծ ապացոյց է իրեն կարծեցեալ իշխանութեանը։ Առաջ որ կարծիք էր միայն իրեն այդպիսի իշխանութիւն ունենալը, այժմ ինքը հաւատոյ մասն ըրա զայն, ինչպէս որ պիտի ցուցընեմք այժմ, քննելով վերջի ընդհանրականին եւ անոր հետ եղած բաղառութեան (Syllabus) վարդապետութիւնը։

Պիոս թ-ին խօսքին նայելով, Հռովմայ եպիսկոպոսները Աստուածմէ հրաման առեր են որ միայն իրենք հովուեն ու արծեցընեն գառինքն ու ոչխարները, այսինքն հաւատացեաներն ու հովիները. եւ այս պարտքը իւր թէ միշտ կատարեր են հաւատարմութեամբ՝ դարմանելով զանոնք հաւատոյ եւ վարդապետութեան խօսքերովը. եւ վրայ կերեք թէ ԱՄԷՆՔԸ ԳԻՏԵՆ Ա.ՑՍ ԲԱՆՍ։ Ճիշդ խօսիլ ուզեր նէ, պիտի ըսէր թէ ամենքը ասոր հակառակը զիտեն։ վասն զի ոչ միայն այն ամենայն քրիստոնեայք՝ որ հռովմէական եկեղեցւոյ ժողովուրդ չեն, եւ Հռովմայ եպիսկոպոսներուն մեծամեծ մոլորութիւնները երեսներուն կզարնեն, այլ եւ նոյն իսկ պապական եկեղեցւոյն անդամոցը մեծ մասը, Հռովմայ եպիսկոպոսներուն վարդապետութիւնները մէկդի ծգած են, գիտնալով որ անտանելի մոլորութիւններ են անոնք։ Բաց յայնմանէ ամէն մարդ գիտէ որ պապական կոնդակներուն խիստ շատը մեծամեծ քողքներու պատճառ տուած են եպիսկոպոսաց զանազան ժամանակներ։ Պիոս թ ոչ պատմութեան ըսածներուն կնայի, ոչ ընդհանուր եկեղեցւոյ սրբազան աւանդութիւններուն, եւ ոչ այժմու

անմխտելի գործողութեանց. ուստի եւ առաջ կտանի խրսկզրունքը՝ ցուցընելով իւր նախորդաց անսխալութիւնը (մինչդեռ նոքա հազար անգամ իրենք իրենց վարդապետութեանը դէմ խօսած են), համարձակ նախատելով զանոնք որ պապականութեան մոլորութեանցը դէմ ելած են որ եւ իցէ ժամանակ։ Նախատինքը Հռովմին սովորական գէնքն է, եւ կրանեցընէ՛ իւր փառաւաէր դիտաւորութեանցը եւ հերետիկոսութեանցը հակառակ կեցողներուն ամենուն դէմ անխտիր։

Եետոյ Պիոս պապը կուզէ հաստատել՝ թէ ինքը իւր նախորդաց նախապարիք բռնելով, շատ մը կոնդակներով ու ատենախօսութիւններով դատապարտեր է ժամանակիս մոլորութիւնները։ Պապին այս համեստութիւնը չափազանց է. կարող էր պարծենալ որ իւր ամէն նախորդներէն ալ գերազանցեց. վասն զի նոքա չէին համարձակած նոր նոր հաւատոյ մասունք հնարելու, եւ մոլորական կարծիքնարը հաւատոյ վարդապետութեան տեղ դնել տալու. այն կարծիքները իրաւ է որ հռովմէական վարդապետութեանց հիմունքն էին շատ ժամանակէ ի վեր, բայց պապերը ոչ երբէք համարձակեր էին այսպէս որոշ կերպով զանոնք հաստատելու։ Պիոս թ միտքը դրեր է թէ իւր կոնդակներովն ու ատենախօսութիւններովը պաշտպան կեցեր է ոչ միայն յայտնեալ վարդապետութեան, այլ եւ բնական օրինաց եւ ուղիղ բանականութեան. երբոր նորա Բաղառութեան (Syllabus) քննութիւն ընեմք, կտեսնուի նորա որբան իրաւունք ունենալը։

Պապին մինչեւ ցայմմ ըրած աշխատանքը անօգուտ լինելով, պարտք համարեր է իրեն՝ նորէն դատապարտել այն մոլորութիւնները, որոց նպատակն է՝ կըսէ՛ մէկդի դնել այն փրկաւէտ ոյժը զոր հռովմէական եկեղեցին ըստ հրամանի հիմնադրին իւրոյ պիտի գործածէ մինչեւ աշխարհիս վերջը՝ ոչ միայն մամնաւորաց վրայ, այլ եւ ազգաց եւ ժողովրդոց եւ նոցա թագաւորացը վրայ. այն մոլորութիւնները՝ որոց նպատակն է քանդել ու քակտել քահանական եւ կայսերական իշխանութեանց միութիւնն ու համաձայնութիւնը, որ այնքան օգտակար է եկեղեցւոյ եւ Տէրութեան։ Պիտի տեսնեմք թէ Պիոս թ ինչ միջոցներ կառաջարկէ որ անոնցմով պահպանուի քահանայութեան եւ թագաւորութեան միութիւնն ու համաձայնութիւնը։ Թէպէտ եւ այս միջոցները այժմէն յայտնի են, եւ ամենուն

աւ բովանդակութիւնը այս է թէ Տէրութիւնը պէտք է անպատճառ եւ անտրտունջ ինազանդի քահանայութեան , եւ իրեն քահանայութիւն ըսածը պապականութիւնն է՝ որ ամենայն իրաւունքը ունի թէ կրօնական եւ թէ քաղաքական , մինչդեռ ուրիշները , թագաւորք , և պալսկոպոսոնք եւ քահանայք , միայն պարտքեր ունին : Տեսար թէ նրան դիւրին բան է առաջարկած :

Պիոս թ. իւր դատապարտել ուզած մոլորութիւնները մէջ կրերէ ընդհանրապէս : Այս մոլորութիւններուն գլխաւորք , աշխարհական ու իոգեւորական իշխանութիւնը իրարմէրաժնեն է կրսէ . եւ այս բաժանման իետեանքը այն է թէ իուովմէական հաւատոյ դէմ շարժողները ժամանակաւոր կամ աշխարհական պատմով պիտի պատմուին : Այս է այս Պիոս թ.-ին հարուածել ուզած մեծ մոլորութիւնը : Ըսել է թէ նորա ընդհանրականին գլխաւոր նպատակն է՝ խղճմըտանքի ազատութեան դէմ պատերազմիլ : Պիոս թ կուզէ որ ամէն մարդ իրեն պէս մտածէ : Սիտքը դրեր է թէ թագաւորաց պարտքն է մարմնաւոր պատիմներ տալ անոնց՝ որ իւր ընդհանրականին հակաւակ վարդապետութիւններ կդաւանին : Խղճմտանքի ազատութիւնը ցնորք է կրսէ Պիոս թ. Գրիգոր ԺԶ պապին խօսքը մէջ թերելով : Խնջոն . վասն զի անով կիամարձակին ոմանք նշմարտութեան դէմ խօսելու . եւ գրելու : Իհարկէ պապը նշմարտուրիւն բանով՝ իրեն խօսչը կիասկընայ , եւ խնքինքը Աստուծոյ անսխալ պատգամախօսի տեղ կդնէ : Աստուածային յայտնութենէն դուրս ոչ իրաւունք կայ , ոչ արդարութիւն եւ ոչ քաղաքական կարգ , եւ այն յայտնութեան անսխալ թարգմանը պապն է եղեր . ուստի եւ պապը պէտք է կառավարէ մողովուրդներն ու տէրութիւնները նաեւ քաղաքական բաներու մէջ , եւ մողովուրդները իրաւունք ընանին եղեր իրենց ուզած քաղաքական կառավարութիւնն ընտրելու : Պիոս թ.-ին վարդապետութիւնը պարզ կերպով այս է թէ աստուածային իրաւանց խնդիշան գործադիր պապն է :

Ետոյ հարեւանցի կերպով մը կյիշէ իրեն հասկըցած նշմարիտ ընկերութեան հիմնական կանոնները , որ են ա) կրօնաւորական կարգերը . բ) այն կրօնաւորաց ողորմութիւն ընդունելու , այսինքն սեպիական կալուածներ ունենալու իրաւունքը . գ) կրօնական պատուերները բւնութեամբ պահել տալը , մանաւանդ կիրակի օրերը չաշխատելու պատուիրանքը :

Ա.սկից առաջ երկայն երկայն ու սաստիկ կրքոտ շատախօսութիւն մը կայ ընդդէմ աշխարհիս արծաթսիրութեանը : Պիոս թ.-ին ուզած մարդկային ընկերութեանը մէջ պէտք է որ մէկը մէկալը աշխարհիս քարիքներէն իեռանան , ու զանոնք կրօնաւորուն տան՝ որ աւելի աղէկ բանի գործածեն : Ե՞նչ բանի . — մտիկ ըրէ . — զանազան բանի գործածեն : Ե՞նչ բանի . — մտիկ ըրէ . — զանազան կրօնաւորական միաբանութիւնները մի եւ նոյն բանակին

այլ եւ այլ կտորներն են , եւ պապը անոնց գլխաւոր զօրապետն է . վանքերը մէկ մէկ կալուածներ են՝ զամսազան երկիրներու մէջ ցրուած , եւ ամէն հարստութիւն անոնց մէջ դիվելու է , բայց այն հարստութիւններն ալ վանքերէն դէպ ի Հռոմ ճամբայ պիտի ընեն . որովհետեւ կրօնաւորները աղքատութեան եւ մումկալութեան ուխտ ունին : Այս այս կերպով պապը իւր հարստութեամբն ու կարողութեամբը աշխարհիս ամէն թագաւորներէն վեր է , եւ շատ գօրաւոր միջոցներ ունի ծեռքը՝ բոլոր աշխարհիս տիրապետելու , երբոր ուզէ բռնութիւն գործածել : Այս պատճառաւ թագաւորները՝ որ իրեն փոխանորդներն են , պէտք է օգնեն իրեն : Թագաւորները պապին փոխանորդներն են աշխարհական իշխանութեան մէջ , ինչպէս որ եպիսկոպուսներն ալ փոխանորդներն են իոգեւորին մէջ . երկուքէն ալ վեր կեցած է կրօնաւորաց բանակը , որ ազատ է քաղաքական եւ եկեղեցական օրէնքներէ . միայն պապէն կախում ունի , եւ միշտ պատրաստ է նորա հրամանները կատարելու :

Որպէս զի այս ընկերութիւնը կարենայ դիմանալ , պէտք է եղեր որ նախ տղայոց կրթութիւնը եկեղեցականաց ծեռքը լինի . ուստի Պիոս թ կպնդէ թէ տղան եկեղեցայն է , եւ ոչ թէ ծնողացը , եւ փոքրիկ հասակէն այնպիսի ուսում մը պիտի առնու . որ հայրն ալ իրաւունք չունի տալու : Երկրորդ , պէտք է որ պապական իշխանութիւնը անխափան իգործ դրուի . ուստի կպնդէ Պիոս թ-ը թէ պապը աստուածային իշխանութիւն մը ունի՝ ուրիշ ամէն իշխանութիւններէ վեր . այս իշխանութիւնը բանեցընելու համար ամենսելին քաղաքական օրինաց տակ չէ . եւ ոչ միայն կրօնական բաներու մէջ իրաւունք ունի բանեցընելու զայն , այլ եւ արտաքին քաղաքական բաներու մէջ : Պապերուն վճիռները մողովորդոց ընդունելի ընելու համար ոչ հաստատութիւն պէտք է , ոչ հաւանութիւն եւ ոչ քաղաքական իշխանութեան հրաման մը : Ուստի պապը իրաւունք ունի եղեր ընդհանրապէս ամէն միաբանութիւններ դատապարտելու , եւ մասնաւորապէս անոնց անդամները : Նա կարող է հաւատացելոց խղճմուանքը կապել աշխարհային ստացուածք գործածելու մէջ , այսինքն իրաւունք ունի այն ստացուածքներուն բոլորը կամ մէկ մասը կրօնաւորական ընկերութեան պիտոյեցը գործածել , որոյ գլուխը լինքն է . կըրնայ արգիլել տէրութեանց որ եկեղեցայ վանորէից եւ պապին ստացուածքներուն չլառնուին , ապա թէ ոչ՝ կընա եղեր զանոնք նզրվել . ինչ օրէնք որ դնէ այս բանիս համար՝ պիտի պահուի նաեւ քաղաքականօրէն , եւ իրաւունք ունի եղեր ժամանակաւոր պատիմներ ալ սահմանելու անոնց :

Ասոնք ամէնն ալ իետեանք են իետագայ ընդհանուր սկզբանց , թէ եկեղեցական իշխանութիւնը քաղաքական իշխանութենէն կախում չլունի . թէ այս եկեղեցական իշ-

խանութիւնը բոլորովին պապին ծեռքն է . Թէ պապը իրաւունք ունի՝ ոչ միայն հաւատոյ եւ բարոյականի վրայ վրանիներ տալու, այլ եւ ինչ բան որ օգտակար համարի հասարակաց եւ եկեղեցւոյ իրաւանց ու բարեկարգութեան . եւ Թէ նորա ամեն վճիռներուն պէտք է կուրօրէն հնազանդիլ ինչ բանի մէջ ալ որ լինի :

Եւ ահա այս սկզբամբ է որ Պիոս թ կուգէ որ ամենայն հաւատացեալք իրեն ինքած ու դատապարտած կարծիքները ինքուած ու դատապարտուած հանճնան :

Հարկ չէ ըսել որ պապին ուզած մարդկային ընկերութեանը մէջ ոչ ոք ազատութիւն պիտի ունենայ պապական կարծեաց դէմ կարծիք մը ընելու կամ հրատարակելու :

Այս սկզբունքները դնելէն վերջը՝ Պիոս թ կապապրէ և կիսկողոսաց որ սովորեցնեն ժողովրդոց Թէ եկեղեցին իրաւունք ունի ինքզինքը կառավարելու . Թէ Տէրութիւններուն գլխաւոր պարտին է այս ազատութեան օգնելը, եւ Թէ ընդդիմութիւն մը պատահած ժամանակը ժողովուրդները պարտական են հոգեւոր իշխանութիւնը Թագահորական իշխանութենէն վեր դնելու :

Պիոս թ իւր ընդհանրականին մէջ ըրած վարդապետութիւնները իգործ դնելու համար ! Ցորելան ներդութիւն մը կահմանէ 1865 տարւոյս մէջ : Այս իւր գործը կնուիրէ Սրտին Յիսուսի եւ Անարատ յղուրեան, եւ կոնդակին Թուական կրնէ այսպէս . ի 10-րդ ամի սահմանելոյ վարդապետուրեան անարատ յղուրեան : Կտեսնես որ պապական իշխանութիւնը բարձրացընելու համար ամեն հնարք ի գործ դրուած է :

Ընդհանրականին հետ եղած Բաղասուրեան քննութիւնը ընելէն առաջ այս պէտք է հարցընեմք Թէ արդեօք Պիոս թ-ը ինչ մոգով կամ ինչ պատճառաւ այսպիսի կոնդակ մը համար է :

Այս գրուածքին ընդհանուր հոգին, եւ անոր շարադրողներուն դիտաւորութիւնները յայտնի կցուցընեն՝ Թէ ինչ պատճառաւ ու ինչ նպատակաւ գրուած է : Ամենենին տարակոյս չկայ որ ասոր հեղինակը սեւ պապէն է, եւ մերժակ պապը նորա միայն գործիքն է : Ամէնքն ալ գիտեն որ այսօրուան օրս հուվմէտական եկեղեցին կառավարողը հիզբիթներուն մեծաւորէ է . եւ նոքա եւս որ պէսպէս պատճառաւօք չեն ուզեր այս բան ընդունիլ՝ խիստ աղեկ գիտեն որ մեր ըսածք իրաւ է : Բայց Յիսուսեան ընկերութեան կանոնադրութիւնը եւ հոգին չգիտցողն անգամ կըրտայ տեսնել յայնապէս որ ընդհանրականը այն ընկերութեան գործն է :

Նատ մարդիկ քանի անգամ ըսին Թէ այս կոնդակը եւ անոր հետ եղած Բաղասուրիւմը այժմու մարդկային ընկերութեան դէմ պատերազմի յայտարարութիւն մի է . ուստի եւ ըսին Թէ այդ երկու գրուածքը իմարա-

կան գրուածքներ են : Բայց այս ինտեւանքը բոլորովին իրաւացի չէ : Մենք ալ կիաւանիմք դիւրաւ . Թէ Պիոս թ-ը կաստիկ փառասէր եւ տգէտ մարդ մի է . այն գրուածքները ստորագրելու ատեն միայն այս բանս դիտեր է որ իւր կարծեցեալ աստուածային եւ անսխալ իշխանութիւնը բոլոր աշխարհիս պոչեւը փալեցընէ , եւ այս իւր գործը նշան մի է այն կատաղութեան՝ որով վերջին աստիճանի ջանք մը ունի ինքզինքը բարձրացնելու . բայց սեւ պապիկ մտքին մէջ այն կոնդակը բոլորովին ուրիշ նշանակութիւն ունի : Խիստ աղեկ կիաւակընայ այն խորագէտ մարդը՝ Թէ այժմու մարդկային ընկերութեան հոգին եւ պապական եկեղեցին իրարու հետ բոլորովին խռով են , ու իրարմէ բաժնուած . ուստի ինքը իւր ընելիքը կնայի : Հասկըցեր է որ աշխարհիս այժմու հոգին պապին խօսքէն աւելի գօրաւոր է , եւ Թէ հուվմէտական եկեղեցւոյն իրեւ իրեն ժողովուրդ համրած՝ 150-էն մինչեւ 200 միլիոն մարդկանց մէջէն հինգ մասին չորսը արդէն զպապը չեն հանճնար , եւ Թէ մնացածներուն ալ մեծ մասը հազիւ Թէ բարակ Թելով մը կապուած են հետք : Այսպիսի դրութեան մէջ այս միայն մը տածելու է հարկաւ՝ որ անգամտեղի կապերով միանան իրարու հետ նոքա՝ որ կամ կրօնամոլութեամբ , կամ տրկարամտութեամբ , կամ շահասիրութեամբ պատրաստ են բոլորովին ուրանալու իրենց խելքը , խղճմտանքը եւ ազատամքը , որ կուրօրէն պապին ետեւէն երթալու , այս պատճառանօք որ իրը Թէ նա Քրիստոսի փոխանորդը լինելով , եւ անսխալ , հարկաւ ի փրկութիւն պիտի առաջնորդէ իրենց :

Սեւ պատցը կյուսայ որ անշուշտ քանի մը միլիոն այսպիսի մարդիկ իրեն կմնան . յոյսը ասոր վրայ դնելով՝ կարծէ Թէ իւր ձեռքին տակը համեմատարար դարձեալ շատ մարդ կունենայ՝ ամենայն կերպով անձնուած , դիմացկուն , կոյր հնազանդ , եւ իրեն հրամանները կատարելու պատրաստ : Այս կերպով ընդարձակ գաղտնի ընկերութիւնը մը կենաւանայ , որ իւր ճիւղերը բոլոր աշխարհիք կտարածէ , եւ ընտանեաց ու Թագաւորութեանց մէջ իւր գործութիւնը կրանեցնէ : Այս ընկերութիւնը մէկ անձի մը պէս գործ պիտի տեսնէ՝ մի եւ նոյն կամքին առաջնորդութեամբը՝ կրօնամոլութիւնը նորա մի միայն առաքնութիւնը պիտի լինի , եւ կրօնական կարծեցեալ կատաղութեամբը որ եւ իցէ սոսկալի ոճիրներ պիտի արդարանան եւ պաշտպանութիւն գտնեն :

Այս է ահա ընդհանրականին նպատակն ու շարժառիթը : Շատ կիսարուի ով որ կարծէ Թէ այս ուրիշ բան է , եւ ոչ Թէ Յիսուսեանց ահագին բանակի մը հնարք եւ Լորուի ընկերութեանը օրէնքին ընդարձակ գործադրութիւն : Ընդհանրականը ամենանիշտ կերպով անուած է այն ընկերութեան սահմանադրութենէն :

Տէրութեանց պարտքն է այս բանիս վրայ աչք բանալը. Ես մեք կըսեմք թէ այս նաևս եպիսկոպոսաց պարտքն է: Դիտելու բան է որ ընդիմանրականին մէջ բացատրուած ընկերական վիճակին մէջ՝ եպիսկոպոսները գործ չունին. անոնք յիշուած են միայն իրեն. կոյք գործադիրք պապական հրամանաց: Ամէն մարդ գիտէ թէ Ցիսուսեանց աչքին առջեւը ինչ են եպիսկոպոսները. Ցիսուսեանց ուժովը պապին իշխանութիւնը վերջին աստիճանի ցածրեր է, եւ նոցա դժոխային խորամանկութեամբն էր որ պապը եպիսկոպոսները Հռովմք բերաւ. Դեկտեմբերի 8-ին 1854-ին, որպէս զի նոքա իրենց ներկայութեամբ հաստատեն իրենց աստիճանին եղած նախատինքը, իրենց իրաւանցը եղած ուսնիարութիւնը: Ընդիմանրականին երազած ընկերութեանը մէջ ինչ պիտի վնան եպիսկոպոսները եւ նոցա ծեռքին տակը գտնուող եկեղեցականները: Մեք խորհուրդ չունիմք նոցա տալու, գուցէ կասկածելի վնանմք իրենց. Թող ուրեմն ինչ կուզեն ընեն. բայց իրենք ինչ կերպով ալ մտածեն այս բաներուս վրայ, մեք մեր պարտքը կկատարեմք՝ իրեն խողմտանքաւոր մարդ, իրեն ճշմարիտ քրիստոնեայ, դուրս հանելով ընդիմանրականին խառնաշշփոթ խօսքերուն տակը ծածկուած դիտաւորութիւնները: Արդէն անոր մէջ ակնարկուած ընկերակցութիւնը հիմնուած է. միայն կուզեն անոր անդամները մէկմէկու հետ աւելի ամուր կապել: Արդէն տէրութիւններն ու եպիսկոպոսները հազարաւոր արգելվներ կգտնեն, որոց պատճառը այն ընկերակցութիւնն է: Այն արգելվները քանի երեան պիտի զօրանան ու բազմանան' թէ որ ազդու հնարքներ ի գործ չդրուին:

Այս հնարքներուն առաջինը, եւ իրօք մի միայն զօրաւորը այս է որ ըսուի թէ Պիոս Բ ամենեւի իշխանուրիւն չոււի իւր ընդիմանրականին մէջի սկզբունքներն ընդունելի ընելու: Պապերուն հոգեւոր իշխանութիւնը յափշտակուրիւն է. եւ ոչ միայն աստուածային իշխանութիւն չէ, այլ եւ միջին դարու պապերուն փառասիրութեանը պտուլն է: Պապերուն աշխարհական իշխանութեանը հետ մէկտեղ սկսած է նաևս հոգեւորը, եւ ուրիշ կերպով չէ հաստատուած՝ բայց եթէ առ ուսն կոխելով Աստուծոյ խօսքը եւ Կամուղիկէ եկեղեցայ աւանդութիւնը, որոյ բերան եղած են տիեզերական ժողովները եւ առաջին ութը դարուց հայրաբետները: Որքան որ պապականութիւնը պնդէ աշխարհիս առջեւը՝ թէ ինքը աստուածային եւ անսխալ իշխանութիւն ունի, այնքան աւելի սաստկութեամբ պէտք է զինքը սուստ հանել. միայն այս հնարքով կարելի է քըրկել եկեղեցին այն երկիրներուն մէջ՝ որոնք պապը իրեն քամինը կիամարի: Շատ ժամանակէ իւլիք համոզուած եմք մեք այս բանիս, եւ ասոր համար է որ խիստ շատ գըրուածքներու մէջ պապական իշխանութեան հիմք քանդե-

լու աշխատեր եմք, անժխտելի պատմական ապացոյցներով անոր ծագումք դուրս իամնելով: թէ որ եպիսկոպոսները եւ հասարակ եկեղեցականները կամք ունենալին ընդիմանուր եկեղեցւոյ աւանդութեան յիշատակարանները ուշի ուշով քննելու, թէ որ կամք ունենալին սուրբ Գիրքը մեխելու. ատեն ընդիմանրական եկեղեցւոյ կամունները Ֆիշդ պահելու, իրենք ալ մեզի պէս կլնէին. այսինքն պապերուն աստուածային իշխանութիւն ունենալը սուտ կիմնէին: Ուստի եւ այս հետեւանքները կելլէին որ պատմութեամբ կիամատատուին: Հռովմայ եպիսկոպոսին առաջնուրիւնը առ առաւելն լոկ պատուոյ առաջնութիւն է. եւ եթէ եկեղեցին տուած է Հռովմայ եպիսկոպոսին այդ առաջնութիւնը, կարող է զայն ետ առնուլ. իսկ արդ ամէն մարդ գիտէ որ պապը գէշի գործածեց այն առաջնութիւնը, եւ տակն ու վրայ ըրաւ աստուածային յայտնութեան վարդապետութիւնը եւ եկեղեցւոյ նախնական սահմանադրութիւնը, ապա ուրեմն հովիկ իսկ գործով կորսնցուց զայն. ուստի եւ ամենայն հշմարիտ քրիստոնեայ, ամենայն եպիսկոպոս պարտական է յայտնապէս դէմ կենալու անոր, եւ հրապարակեալ հերետիկոսի տեղ դնելով զննքը, իետը ամենեւին հաղորդակցութիւն չունենալու: Այս այս կերպով պիտի շարժին եպիսկոպոսները Հռովմայ եպիսկոպոսին այսպիսի հերծուածողական եւ հերետիկոսական գործերը տեսնելով, դեկտեմբերի 8-ին ընդիմանրականը կարդալով՝ որ պապերուն ըրած ամէն տեսակ սեղանակապութեանց կնիքն է:

Խոկ Տէրութիւններն ալ մեծ պարտք մը ունին կատարելու: Նոքա եկեղեցւոյ աշխարհական մասը կներկայացնեն, եւ անոր իրաւունքները ժառանգած են այնպիսի պարագաներով՝ որ այստեղը յիշելը հարկաւոր չէ, եւ որոց նոյն խոկ պապերն ալ մասնակից եղած են: Նոցա պարտքն է զօրաւոր կերպով մը ձեռք զարնել՝ ազգային եկեղեցիները հին կանոնական իրաւանց հիմանցը վրայ նորէն կանգնելու, զոր պապականութիւնները կործանած է, եւ դէմ կենալ այն հիգիթական կառավարութեան՝ որոյ նեցուկ եւ պաշտպան եւ տարածող դարձեր են ամենայն եկեղեցական միարանութիւնները: Եթէ Տէրութիւնները այս գործէս ետ կենան, իրենց վերջը շատ գէշ է: Կամ այն է որ մեր առաջարկած միջոցները պիտի գործածեն, եւ կամ պիտի թողուն որ ամենայն քրիստոնէութեան հակառակ վարդապետութիւնները ազատորէն յարձակին պապական եկեղեցւոյն վրայ: Բայց այս վերջի միջոցին հետեւանքը այս միայն կինի՝ որ տէրութեանց մէջ վտանգաւոր եւ սոսկալի փոթորիկ մը կծագի, եւ մարդկային ընկերութեան ամենայն կարգերն ու կանոնները կընկղմին կկորսուին:

Ինչ ալ պատահի, մեք մեր պարտքը կատարեցինք՝ ցուցնելով ցաւը եւ անոր դարմանը, եւ աղաղակելով ամենուն որոնք որ կամք ունին լսելու. ատենն է աշխատանքի ձեռք զարնելու. եթէ քիչ մ'ալ դանդաղիք, շատ ուշ կինի:

(Եարայարութիւնն ուրիշ անգամ):